

# ԼՈՅՍԻ ԿԱՔԻՆԵՐԸ

(Պատմուածք)

—Ոււ՛հ

Ռուբէն յորանչեց մեծածայն, ձկտելով բազուկները:

Յետոյ՝ նստաւ զբան առջևի աստիճաններուն վրայ ու սկսաւ որոճալ միտքին մէջ իր սրտնեղութիւնը, զլուանքն ու վհատութիւնը:

Թէև առաւօտեան պահն էր, բայց մահաշունչ տօթ մը կը տիրէր պղտիկ գաւթին մէջ, ուր աղտեղութեան ու թշուառութեան գարշահոտութիւն մը կը ծփար: Վտիտ թղենի մը միտան քիչ մը ստուեր կը ձգէր, ու իր հասուցած պտուղները երբեմն երբեմն վար կ'իյնային ու կը ճրջմուէին թոյլ աղմուկով մը: Ծանծերու ամպեր կը բզկային ասդին անդին նետուած խեղերանքներու վրայ. նեխած սեխի շերտեր, ձուկի գլուխներ, վարունիկ կեղևներ . . . : Կասկածելի սպիտակութեամբ կտաներ և ծուխի ծուխ ու գունաթափ ցնցոթիներ կը չորնային պարանի մը վերայ փռուած: Նիհար շուն մը կը մրափէր ջրհորի մը քով:

Բնակարանի ներսէն Ռուբէն կը լսէր հօրը՝ բրուտ Յովնաթանի դուրդին միօրինակ ձօնը: Յետոյ լսեց մօրը՝ Սառայի թթու ձայնը:

— Զանգի՛տա, Արիքայէ՛լ: Ըստ եկէ՛ք, Գա՛ղ և Նարա՛ւ: Խեղօք կեցէ՛ք, շան որդիներ, իժե՛ր, ժանտ սերմեր:

Ապտակները շառաչեցին ետեէ ետև, փոքր եղբայրները սկսան պտուղալ ու Սառա կը շարունակէր մանուկներու ոջիւնները քթուելի:

Ռուբէն ծիծաղելու գոյգն ատրոմակ լսիկ շունեցաւ, երբ ինքիբրևն հարցուց՝ թէ ի՞նչպէս Արիքայէլ, Գաղ ու Նարաւ կրնանային միեւնոյն ժամանակ ըլլալ թէ՛ շուն, թէ՛ իժ, թէ՛ ժանտ սերմ: Ընդհակառակը գայլոյթի շարժումով մը ուսերը ցրնցեց, որպէս թէ ծանր բեռ մը նետէր վրայէն:

Տղոց ճիւղերուն մէջ նսթեր, անդրանիկ քոյրը, բոլոր ուժով սկսաւ երգել:

— Ըէ՛յ, ճէ՛յ, ո՛վ ետապղծի բնակիչներ, Յովնեղէ՛ք ինձ գտնելու իմ Ռաֆելս, Խնչու որ չեմ գտներ զայն ոչ մէկ տեղ:  
— Ա՛հ, բարեկամ, մե՛ն ժամանակ չունինք. Մնաց որ՝ ի՞նչպէս կեանք հանցնալ զայն:  
— Կեանք հանցնալ զայն, ո՛վ ետապղծեացիք, Ո՛չ մէկը գեղեցիկ է անոր չափ.  
Ան վաղ մըն է դաշտեալ ծաղկանց մէջ,  
Մարգարիտ մը՝ կեղծ բաշտու մէջ:

Ռուբէն՝ սրտնեղած՝ դնաց նստաւ թրգենիին տակ, կարելի եղածին չափ հեռու սուռնէն:

Ու մտածեց.

— Ա՛յ բաւական է, բաւական է, բաւական է: Պիտի հեռանամ. այո՛, հեռանալ կ'ուզեմ այս աղաղակներէն, այս թշուառութենէն, այս անարգ կեանքէն: Ուրիշ տեղ պիտի երթամ լաւագոյն կեանք մը փնտռելու . . . : Այս առաւօտ Մանասէ, որ իմ բարեկամս էր, երես դարձուց ինձմէ, որովհետև ես աղքատ եմ ու զէշ հազուած . . . ապու՛շը: Արժանի էրոր հարցըէր իրեն՝ թէ ի՞նչպէս իր հայրը, այդ ձեր վաշխաւուն, հարստացած է: Ես ալ պիտի աշխատիմ զրամ վաստակելու ու երբ հարստանամ իրմէ աւելի, պիտի ձգեմ զայն արհամարհանքի տակ . . . : Օ՛ն ուրեմն, Ռուբէն, տա՛ւր որոշուող, հեռացի՛ր ընդ միշտ այս թշուառութեան բոյնէն . . . :

— Ան վաղ մըն է դաշտեալ ծաղկանց մէջ,  
Մարգարիտ մը . . . »

— Անիծեա՛լ ըլլաս, դո՛ւն ալ, քու վա՛րդդ ալ, մարգարի՛տդ ալ, պոռաց: Ապա յանկարծական որոշումով մը բացաւ բակին դուռը ու փողոց ելաւ:

— Ողջո՛յն, Ռուբէն, խաղաղութիւնը քեզ հետ, ըսին քանի մը զրացիներ:

Բայց երիտասարդը բնաւ չպատասխանեց: Կամաւ անգիտացաւ անոնց անկեղծ սէրը, որովհետև այդ օր կեանքին զէշ կողմերէն գատ ուրիշ բան տեսնել չէր ուզեր:

Անցաւ նեղ և ծուռուծուռ փողոցներէ, որ կը տանէին դէպի ներքին քաղաքը: Գալած ժամանակ տարտամօրէն կը ծրարէր հեռանալ նրուսաղէմէն ու երթալ բախտ փնտռելու շա՛տ հեռուն, մինչևեւ Մովսրի երկիրը, կամ եգիպտոս, կամ ալ ոււելի անդին:

Գրեթէ օրուան չորրորդ ժամն էր: Ամէն վայրկեան ետուզեալ կ'աւելնար Յոպ-

պէի գրան մօտ: Մարդոց բնդհատ բնդհատ կոհակներ կը մտնէին ցած ու մթին կամարին տակ ու կը դիմէին գէպի շուկան՝ քաղաքի պարիսպներէն դուրս:

Ռուբէն բնելիքին մասին լաւ մը խորհելու համար նստաւ պարտէզի մը վրայ բացուող դրան մը մաշած աստիճաններուն վրայ: Թղենի մը այնտեղ ճիւղերը պատէն դուրս կ'երկարէր՝ զողողջուն ստուեր մը ձգելով կապոյտ ծակոտէն պաստառի մը նման:

Մէկ կողմը նանկնիկի մը բաժականման կարմիր ծաղիկները վար կը թափէին ու քողի միւս աստիճաններուն վրայ նստող պղտիկ աղջիկներ կը ժողվէին ու դերձանէ անցընելով փայլուն մանեակներ կը շինէին: Երիտասարդին առջևէն մարդիկ բազմութեամբ կ'անցնէին կը դառնային փութկոտ ու բազմազրոյց երեսոյթով:

. . . Տին . . . տին . . . տին . . .

Արծաթէ կամ պղինձէ բոժոժներ կը հնչէին անդադար էշերու կազմածներու զոյնզոյն բրդեղէն զարդերու մէջէն:

. . . Տին . . . տին . . . տին . . .

Յստակ ձայներու խառնուրդ մըն էր, որ կ'իշխէր ամբոխի խառնաշփոթ աղմուկին վրայ:

. . . Տրիլին . . . Տին . . .

Ո՛հ, Երուսաղէմի մանարտիկ էշերու այդ սիրուն երաժշտութիւնը:

Բայց Ռուբէնի գէշ տրամադրութիւնը չփարատեց անոնց անդադրում գուարթ զօղանջը:

Դեռատի աղջիկներ՝ կայտառ ծիծաղներով անցան, գլուխուն վրայ կրելով թոթոշ ու հարմուկ բեռցած սակառներ: Անոնք ուրախ դուարթ կը հարցարանէին զիրար ու աղուոր անուններ՝ խառնուած բոժոժներու հնչիւններուն՝ զիրար կը խաչանէին օդին մէջ:

. . . Եսթեր . . . Մեփոզրա . . . Ռաքել . . . Ռերեկա:

Ռուբէն արգահատանքով ուսերը ցնցեց:

—Մաղիկներ վաճառել: Ո՛վ է այն յիմարը, որ գրամտայ այս անպէտ բաներուն:

Մանրաշարժ ուղտեր բարձրէն կը նայէին այդ խայտարղէտ ամբոխին վրայ ու զանգագանգագ կը տանէին իրենց բեռերը:

Ամէն տեսակ ապրանքներ կ'անցնէին երիտասարդին առջևէն . . .

. . . Փայլուն օդրիկ վարունկներ ու սևխեր . . . ակորժարեր շաքարեղէններ, չոր քաղցրուենիք ու վարդի անուշ . . . մածունի ու մեղրի հոգէ անօթներ . . . շամփուրներու անցուած ճնճղուկներ, զոր որսացած էին փողոցի ստահակներ և զոյգը պղինձ գրամի մը կը ծախէին . . . պաստառներու փայլուն կտորներ . . . կատարեակցուցազրութիւն մը կեղծ զոհարեղէններու՝ ապակիէ ապարանջաններ, սուտ քարերով մանեակներ, ցանցակերպ զործած օղեր . . .

Ասոնք ամէնը վայրկեան մը կը ցուային արևին տակ, ապա՝ յանկարծ՝ կը մարէին ստուերին մէջ, դրան հաստ կամարին ներքե . . . Եւ այս իրարանցումին, այս խառնաշփոթ աղմուկին ու ժխորին մէջ անդադար կը զօղանջէին իշուկներու բոժոժները . . .

Մէկէն Ռուբէնի մօտ նստող պղտիկ աղջիկները մէկ կողմ նետեցին նուսի ծաղկանց կարմիր մանեակները ու ստտիճաններէն վար ցատկեցին, պրոտւով:

—Նազարէթցի՛ն, ահաւասիկ նազարէթցի՛ն ու իր բարեկամները:

Եւ Ռուբէն նշմարեց քանի մը մարդիկ, որ ծանր ծանր կը յառաջանային: Ամէնքը համեստ հազուստներ կը կրէին. բայց երիտասարդը երկար շնայեցաւ անոնց. մէկը միայն իր ուշադրութիւնը գրաւեց:

Անիկա առջևէն կը քայլէր բնիկներէն մէկուն հետ, որ նուազ տարիքուտ կ'երեւէր: Իր ճերմակ պարեգօտին վրայէն թուխ ու գեղին գոյներով շերտաւոր պատմուճան մը առած էր: Ետին ձգուած իր մաղերը երեսն կը հանէին աննման գեղեցկութեամբ ճակատ մը, որուն շուրջ կարծես լուսապսակ մը կը փողփողէր: Բայց ինչ որ մարդ չէր կրնար մոռնալ՝ երբ անգամ մը տեսնէր, անոր աչքերն էին, երկար ու սև աչքերը, քաղցր ու նշուլաղեղ՝ թույլ աստղերու նման:

Ռուբէն՝ յափշտակուած՝ ակնարկը սեւեռեց ուղիղ անոր աչքերուն . . . Մարդը հետը շխտեցաւ, բայց Ռուբէն ոտքի ելաւ այնպիսի աշխուժով՝ որպէս թէ ըսած ըլլար իրեն .

—Եկո՛ւր ու հետե՛լ ինձի . . .

Ու հետուէն վեհերա քայլերով հետեւեցաւ անոր:

Դացած միջոցին չորս կողմը ցատկըր-

տող աղջիկներէն մէկուն հարցուց .

— Բո՛ւք ինձի, ո՞վ է այդ մարդը :

— Անիկա Նազարէթցի Ռարբի մըն է, պատասխանեց, որ Յիսուս կը կոչուի: Երէկ եկաւ Երուսաղէմ ու շատեր զիմացութեան արմաւենիի ճիւղերով և «Ովսաննա» երգելով: Որքա՛ն գեղեցիկ էր. ես շատ հրճուեցայ:

— Նազարէթցի Յիսու՛ս... արդարեւ այդ մարդուն վրայ շատ մը բաներ լսած եմ... Իսկ ո՞վ է անոր քովէն քալողը:

— Անիկա Զերէթիայի որդի Յովհաննէս կը կոչուի...:

Ռուբէն բազմութեան մէջէն սողոսկելով կարելի եղածին չափ մտտեցաւ որ լսէ Ռարբիին աշակերտներուն խօսածները:

Անոնց հետ անցաւ Յովսէփի դուռնէն ու հասաւ քաղաքէն դուրս բաց չուկան:

Աշակերտներէն մէկը, չոր Յուդայ կը կոչէին, սկսաւ գնումներ բնել, մինչ ընկերները ճամբանին շարունակելով կը խօսակցէին իրարու հետ:

Վարդապետը լուռ էր, մտազբաղ ու երազուն: Ռուբէն՝ անհամբեր՝ կը սպասէր անոր արտասանելիք առաջին խօսքին:

Փոքրիկ խումբը, յանկարծ, ետ ետ քաշուեցաւ զգուանքի արտայայտութիւնով մը: Քաղաքի պարիսպին զիմաց մարդ մը, ո՛չ, մարդկային խլեակ մը, կիզած էր ան, արձակուած ձեր գերի մը, հեռուններէն եկած, ու կը նմանէր այն բարբարոսներուն, զոր Հռոմայեցիք կը բռնէին Պաղղոսի մէջ: Ան ծածկուած էր ճանճերով ու զազիր ճճիներով: Շողիքը դուրս կը հոսէր անատամ բերանէն և բորը կը կրծէր իր բազուկները ու կ'այլանդակէր ձեռքերը: Այնպիսի զգուելի գարշահոտութիւն մը կը բուրբէր իրմէ, որ շուները անգամ հեռու հեռու կը փախչէին:

— Ետ քաշուէ, վա՛րդապետ, պտուղին աշակերտները, նայէ՛, պիղծ է այդ մարդը, մի՛ մտենար:

Բայց Յիսուս, ընդհակառակը, մտտեցաւ, Յուդայի կողովէն հաց մը և պտուղներ հանեց ու մարդուն քովիկը դրաւ: Յետոյ իր լուսաշող ակնարկը երկար պահ մը սեւեռեց ստսկումի և զգուանքի այդ առարկային վրայ ու ըսաւ .

— Ճշմարտիւ այս մարդուն աչքերը կը

նմանին լոյսի կաթիլներու . երկինքը անգամ չունի ասանկ ջինջ կապոյտ մը:

Երբ զազրեցաւ խօսելէ, աշակերտները իրարու երես նայեցան: Ճի՛շդ էր. ձեր մուրացկանի ճպոտս կուպերուն մէջ, որոնց չուրջ ճանճերու ողկոյզներ փակած էին, բիրերը կը նմանէին երկու կապոյտ շափիղաներու, աւելի պայծառ քան առոււտեան երկինքը, ու ձերութիւնը չէր կրօցած աղօտել անոր փայլը: Այո՛, այդ աչքերը, այնքան զազրութեան ու կեղտի մէջ, իսկապէս կը նմանէին լոյսի կաթիլներու...:

Այդ նողկալի արարածին մէջ Վարդապետը զրուատիքի արժանի բան մը գտած էր, ջինջ ու գեղեցիկ բան մը, որուն ոչ մէկը ուշադրութիւն չէր դարձուցած:

Ռուբէն Նազարէթցիի այս քանի մը բառերէն ա՛յնքան ազդուեցաւ, որ ալ չը հետեցաւ Անոր ու մեկուսանալով ամբոխէն, յուշուած, նստաւ ձիթենիի մը թիթիւ շուքին տակ:

— Կը տեսնե՞ս, Ռուբէն, կ'ըսէր ինքնիրեն, վատթարագոյն բաներու մէջ բարի ու գեղեցիկի մասնիկ մը կայ միշտ... Խնդիրը գայն գտնելն է, ինչպէս գտաւ Նազարէթցի Ռարբին՝ այդ զազիր մուրացկանին մէջ:

Բայց իր գէշ արամադրութիւնը նորէն տիրեց վրան ու գուշեց բարձրածայն .

— Կ'ուզէի զիտնալ թէ՛ այդ մարդը պիտի գտնէր գեղեցիկ բան մը մեր տունին մէջ ու բարի բան մը՝ իմ կեանքիս մէջ:

Ձիթենիէն ոստ մը փրցուց ու ձիթապտուղ մը խածաւ մտացրիւ, ապա գէժքը ծամածռելով դուրս թքաւ դառն պտուղը:

Այն ատեն ուզեց ճամբան շարունակել ու հեռու վանել այն խորհրդածութիւնները, զոր երիտասարդ Ռարբին ծնցուցած էր միտքին մէջ: Բայց միշտ ականջին կը հնչէր Անոր ազու ձայնին մրմունջը .

— «Ճշմարտիւ այս մարդուն աչքերը կը նմանին լոյսի կաթիլներու...»:

Առանց զրթիք ինք իրեն հաշիւ տալու, տարօրինակ ուժէ մը մղուած, վերտօն ձեռք տուաւ իր ճամբան...:

— Սակայն... կ'ըսէր նոյն ձայնը ներսիղիէն... սակայն եթէ ուզես, Ռուբէն, պիտի գտնես թերեւս «լոյսի կաթիլներ»

այն տունին մէջ, ուրիշ փախուստ կուտաս :  
— Անկարելի է կ'ընդդիմախօսէր շար ստտանտն :

— Փորձէ՛ . . . կը պնդէր համոզկեր ձայնը :  
Ռուբէն մէկէն որոշումը տուաւ . . .

— Աղէկ, կ'երթամ ու կը փորձեմ սեւ լաւ բան մը գտնել հօրս տունին մէջ :  
Բայց եթէ երեք կամ չորս օրուան մէջ չը գտնեմ «լոյսի կաթիլ» մը, նորէն կը հեռանամ անկէ :

Ռուբէն հրեց բակին դուռը ու առաջուան պէս գտաւ դայն հրատապ ու նողկալի :  
Բայց աչքերը բարձրացնելով՝ պատերու ճեղքուածներուն մէջ նշմարեց փշոտ կապարենի ճերմակ ծաղիկներ ու պատին վերեւ՝ քանի մը թարմ գայլաբերաններ, ու ասիկա աղէկ նշան համարեց :

Եսթեր ջրհորին քով էր ու փայտէ դոշով ջուր կը հանէր, բայց գլուխը անգամ չզարձուց ընդունելու համար եղբայրը :

Ռուբէն մտածեց . . .

— Եսթեր գեղեցիկ չէ իր վտիտ բազուկներով ու երկար քիթով . . . այո՛, ան սիրուն չէ բնաւ . . . բայց նեղութիւն կը կրէ ջուր հանելու ամէնուս համար : Ու փայտէ դոշին մէջ պսպղացող այս գով ու ջինջ ջուրը միթէ լոյսի փոքրիկ կաթիլ մը չէ՞ :

— Ահ, եկար ահաւասի՛կ, գոչեց Սառա դայն տաննելուն պէս, ո՛ւր գացած էիր սլքտալու, ծո՛յլ տղայ . . . չկրցա՞ր մնալ այստեղ հօրդ օգնելու : Ծաշելու համար չըստպասեցինք քեզի : Աւելցածով պէտք է գոհանաս . . . Սիրածդ մեղրով կարկանդակը պատրաստած էի . . . եղբայրներդ գրեթէ քեզի բան չձգեցին . . . :

Ռուբէն՝ առանց բան մը բսկու՞ լսեց այս խօսքերու հեղեղը : Ներսիզիէն ընդունեց թէ բաւական իրաւացի էին մօրը յանդիմանութիւնները, ու մանաւանդ ուշադրութիւն դարձուց սա բառերուն . . . «Սիրածդ մեղրով կարկանդակը պատրաստած էի . . .» : Այս կարճ խօսքը շատ բան կը հասկցնէր, այն թէ Սառա գաւկիին վրայ խորհած էր ու փափագած էր հաճոյք պատճառել անոր :

Սառա, մօրը թթու դիտողութիւններուն մէջ, ուրիշ լոյսի կաթիլ մը եղաւ . . . :

Երիտասարդը թէ՛ կուտէր և թէ՛ միւսնոյն ժամանակ կը դիտէր հայրը, որ

կ'աշխատէր շարունակ, մերթ րնդ մերթ կարծր կաւի կտոր մը նետելով աղոց, երբ դուրդին մօտենային :

Աւարտած անօթները, գորշագոյն հողէ թրծուն կոշտ ու տձե կարասներ ու բուկաւառակներ, շարուած էին ետեւ դարակի մը վրայ : Ռուբէն ինքնիրեն ըսաւ . . .

— Հայրս օխուր է միշտ այսպէս : Անիկա մեզ կերակրելու համար կ'աշխատի առաւօտէն մինչև երեկոյ ու ես չեմ օգնած իրեն ինչպէս պէտք էր . . . : Այս անօթները շատ հասարակ բաներ են ու քանի մը պղինձով հալու կրնան վաճառուիլ : Եթէ փորձէի գեղեցիկները շինել . . . աւելի շահաւէտ պիտի ըլլային :

Ու յայտնեցաւ : Արդէն դարակին վրայ տեսնել կ'երեւակայէր վառ գոյներով նրկարագարդ երկականթ անօթներ և ուսուցիկ փորերով գանազան ամաններ :

— Ինչո՞ւ այդպէս կը ծիծաղիս, անձնօ՛րհք, միմտաց Յովնաթան : Անշուշտ իմ վրաս կը խնդաս . . . ես որ այսպէս կը հատնիմ աշխատելով, մինչ զո՞ւն հեռուն կեցած զիս կը դիտես :

Ռուբէն յօնքերը պոստեց :

— Ի՞նչ անիրաւութիւն մտածեց, ու խիստ պատասխան մը պիտի տար :

Բայց ո՛չ . . . լսեց : Խորհեցաւ թէ հայրը չէր կրնար գուշակել իր բարի դիտաւորութիւնը : Ոտքի ելաւ, գնաց գտաւ իր դուրգը, մաքրեց փոշիներէն ու ըսաւ . . .

— Ապուրնէ՛ պիտի սկսիմ աշխատիլ, հայր :

— Իրօք՝ որոշում տուի՞ր . . . : Աղէ՛կ, զիտեմ որ դուն անյաջող տղայ մը չես . . . եթէ ուզես՝ կրնաս ճարտար բրուտ մը ըլլալ :

Ռուբէն մատուցի պէս հաւաքեց այս նոր լոյսի կաթիլը : Ապա դուրս ելաւ նուրբ հող ու գոյներու պաշար հայթայթելու :

— Բարե, Ռուբէն, ըսին զրացիները նորէն :

— Բարե, պատասխանեց անսովոր աշխուժով, ու մտածեց . . .

— Ասոնք պատուական մարդիկ են ու կը սիրեն զիս . . . : Ի՞նչպէս չէի նկատած :

Յաջորդ օրերը Ռուբէնի դուրգը առաւօտէն մինչև երեկոյ բնաւ դադար չառաւ, և փուռը իր հրավառ երակներ ներս

ընդունեց նուրբ հողէ պատրաստուած շատ մը թրձուն անօթներ :

Երբորդ օրուան երեկոյնն երիտասարդը յազթականօրէն զարակին վրայ շարեց աւարտած դորձերը, շարք մը երկականթ աւնօթներ, որոնց վրայ նկարած էր կարմրազոյն սիրուն գարգեր ու մթազոյն դէմքեր, զոր տեսած էր հոռմէական խեցեղէններու վրայ : Թէև գործը տակաւին շատ հեռու էր կատարելութենէ, այնուհանդերձ Ռուբէն խիստ զոհ էր :

— Ինձի կը թուի թէ առաջին անգամուան համար գէշ չեն, ըսաւ սրբելով ճակտին քրտինքը :

— Հրաշալի՛, ըսաւ Սառա պարծանքով :

— Ո՛հ, Ռուբէն, քեզ այսքան յաջողակ չէի կարծեր : Պնտաջի Պիղատոս անգամ հպարտ պիտի ըլլար ունենալով այս անօթները, ըսաւ Եսթեր միամտութեամբ : Ու հիացումէն կը փայլէր իր գեղեցկութենէ զուրկ դէմքը :

Փոքրիկ եղբայրները իրենց սքանչացումը արտայայտեցին սուր ճիչեր արձակելով ու կախուած Ռուբէնի պարեկօտէն՝ կ'ազդադակէին .

— Եղբայր, մենք ալ օգնենք քեզի այս ազուոր բաները շուկային մէջ ծախելու . կ'ուզե՞ս :

Իսկ Յովնաթան այսքան միայն ըսաւ .

— Չաւա՛կս, եթէ ամէն օր այսպէս աշխատիս, պիտի հպարտանամ քեզմով :

Երիտասարդը ըմբոյնեց ուրախութեան այդ պահը :

— Իրաւ որ, ըսաւ, բոլոր իմ անօթներս պիտի չբաւէին պարունակելու այսքան յոյսի կաթիլներ . . . :

Ստիպուած ենք խոստովանիլ թէ Սառա նորէն շարունակեց իր պոռչտութիւնը պզտիկներուն վրայ՝ նմանցնելով զանոնք ամէն տեսակ փնասակար կենդանիներու և թիւնաւոր տունկերու, թէ անդրանիկ քոյրը վերսկսաւ երգել իր անախորժ ձայնով, և թէ գաւթի կեղտոտ պատերուն մէջ զարշահոտութիւնը կը ծաւալէր ու կ'ապականէր երեկոյնու օդը . . . :

Բայց Ռուբէնի սիրար այնքան լեցուած էր ուրախութիւնով որ կը հանդուրժէր այս ամէնուն :

Անիկա նստած փոշոտ թղենիին տակ

կը հանդէլը ու կը խորհրդածէր՝ զիտելով պատին վրայ բուսած գալարերանները, որոնց ծիրանեզոյն թերթերը բաժնուելով կը թռչէին դէպի տժգունող երկինք . . . :

. . . Ան կը խորհէր . . . իր խորհուրդները քաղցր էին ու հիմայ գիտէր թէ ալ պիտի չմեկնէր տունէն . . . :

Գիշերը վրայ հասաւ . ձայները լուցին փողոցին և տունին մէջ . . . : Ռուբէն երագեց տակաւին երկար ատեն : Ապա տուն մտաւ մրմնջելով .

— Օրհնեա՛լ ըլլայ այդ նազարէթցի Յիսուսը : Մէկ վայրկեանի մէջ այլափոխեց կեանքս, որովհետև սորվեցուց յոյսի կաթիլներ զտնել հոն, ուր ևս թշուառութիւն, տգեղութիւն, և միօրինակութիւն միայն կը տեսնէի . . . :

. . . . .

Երբորդ օրը Յիսուս, զոր երիտասարդը կ'օրհնէր այսպէս, խաչուած էր Կողզութայի վրայ . . . :

Ազմկայոյց քաղաքին մէջ, խուժանի ազդակներուն ու նախատինքներուն մէջէն, Ռուբէն Խաչի ճանապարհէն մինչև Զարչարանաց վայրը հետեցաւ հեղ ու խոնարհ Ռարբիին, որուն նուիրած էր իւր սիրտը՝ Անոր առաջին ու վերջին միակ հանդիպումէն ի վեր . . . :

Քիչ ետք գտաւ աշակերտները՝ իմանալու համար թէ ինչո՞ւ իրենց վարդապետը գամուած էր Խաչին վրայ . . . :

Անոնցմէ սորվեցաւ թէ Յիսուս կեանքը նուիրած էր մարդոց սիրոյն, իրեն՝ Ռուբէնի սիրոյն :

Սյն օրէն երիտասարդը բարեկամացաւ աշակերտներուն, որոնք սորվեցուցին իրեն այն ամէնը, զոր ուսած էին վարդապետէն :

Ու երբ Պենտեկոստէէն ետք Քրիստոսի Եկեղեցին հիմնուեցաւ, Ռուբէն բրուար ստաջիւն քրիստոնէաներէն մէկը եղաւ :

Հայացոյց  
Մ. Ե. Ն.

